

բանակին սպայք, լոնտրայու աշխարհագրական ընկերութենէն զրկուեցան որ Ավրիկեան մեծ լըճերը քննեն. յունիսի 17ին Զանդիպարէն չուեցին՝ հարաւակողմը դէպ 'ի ներս մղուելով:

Թետ չորս ամսուան անլուր տանջանքներու, իրենց հանդերձանաց յափշտակուելէ, իրենց առաջնորդաց սպաննուելէ, Քաղէհ հասան, որ վաճառականաց և կարաւաններու ժողովելու կեդրոննէ. Հոս Լուսնի երկրին անմիջապէս սիրտն էին. ու կարող եղան շատ հաւատալի և ընտիր հաւաստիք ժողովելու երկրին սովորութեանց, տէրութեան, կրօնից, կենդանաբաննութեան և ծազկաբաննութեան վրայ, յետոյ դէպ 'ի Մեծ ըներուն առաջինը՝ ճամբայ ելան, որ հարաւային լայնութեան 3դ և 8դ աստիճանաց մէջ կ'իյնայ: 1858ին փետրուարի 14ին հօն հասան. անոր եզերքները բնակող այլեայլ ժողովուրդներու քով պտրտեցան, որ ըստ մեծի մասին մարդակեր են:

Մայիսի 26ին անկէ ելլելով՝ յունիսի 20ին Քաղէհ դարձան: Հօն Պըրդըն քանի մը ամիս հիւանդ պառկեցաւ, և աս ժամանակս Սրիք հիւսային կողմը երեքհարիւր մղոն դէպ 'ի ներս քալեց, մինչեւ Ուքէրէուէ, որ օգոստոսի 3ին տեսաւ. բայց միայն մուտքը կրցաւ տեսնալ լայնութեան աստիճանին 2° 30':

Օգոստոսի 25ին Քաղէհ դարձաւ ու Պըրդընի հետ մէկտեղ դէպ 'ի Զանդիպար ճամբայ ելաւ, ուր հասան յաջորդ տարւոյն մարտի ամսուն մէջ: Այս երկու անվեհեր քննիչներն անկէ ետքը դարձան յԱնդղիա, ու Բարիզու Աշխարհագրական ընկերութիւնը իր տարեկան մրցանակը անոնց վճռեց:

Տոքդոր Ֆէրկըրն ուշադրութեամբ մը զիտեց որ ասոնք ալ հարաւային լայնութեան 2դ աստիճանը չէին անցած, և ոչ ալ արեելեան երկայնութեան 29դը:

Արդ Պըրդընի ու Սրիքին խուզախընդութիւնքը՝ տոքդոր Պարթի հետազոտութեանց հետ պէտք էր միաբանեցրնել. ըսել էր՝ տասուերկու աստիճանի

չափ ընդարձակ երկիր քալելու ձեռնարկել:

Կը շարունակուի:

ԿԱՆԽԱՂԳԱՑՄՈՒՆՔ

Կանխաղգացմունք գերբնական բան մը ունին արդեօք:

Արդի ողբերգութեանց մէջ ալ աւելի սրտաշարժ տեսարան մը չեմ գիտեր քան գայն՝ որ Գաղղիոյ լաւագոյն թագաւորներէն մէկը՝ մարդասպանին հարուածին տակը կյնալու մօտ ըլլալով, տիսուր կանխաղգացմունքներէ կը տանշուի և կարծես թէ իրեն սպառնացած պատահարը կը գուշակէ:

Այս գեղեցիկ տեսարանը, զոր Պարոն Լըկուվէն անանկ հետաքրքրական և ընտիր ընելու յաջողեցաւ, այս տեսարանը՝ որ ամեն ունկնդրաց առհասարակ առատաբար արցունքներ թափել կու տայ, քերթողական խարկանք մը չէ: Շատ ծշմարիտ է, կ'ըսէ Սիւլի իր յիշատակարանաց մէջ, որ թագաւորը կանխաղգած եղաւ իր անգութ վախճանին: Որչափ աւելի կը տեսնար որ պսակման ժամանակը կը մօտենար, այնչափ աւելի կը զգար վախն ու սարսափը սրտին մէջ. իր սիրտը աննենգաբար բացաւ ինծի երբ այն դառն ու վհատեալ վիճակին մէջ կը դտնուէր, որուն համար ես զինքը կը յանդիմանէի իրը աններելի տկարութիւն մը: Իր յատուկ խօսքերը ուրիշ տեսակ տպաւորութիւն կ'ընեն քան ինչ որ ես կրնամ զուրցել: «Բարեկամ, զուրցեց ինծի, որչափ անախորժ է ինծի այս օծումը: Զեմ գիտեր ինչ բան է, աիրտս կը վկայէ որ գլուխս փորձանք մը պիտոր գայ»: Այս խօսքերս զուրցելով կը նստէր, և իր տիսուր մոտածութեանց ինքինքը տալով, մատուրներով ակնոցներուն տիփին կը զարնէր՝ խորունկ մտածելով:

Լըգուալի ու Պասոմբիէրի յիշատակագրութիւնները, ինչպէս նաև այն ա-

տենի պատմիչները՝ նոյն բանը կը պատմեն : — Սուէդոն կը հաւաստէ որ կալպուռնիա ալ կանխազգած երկիւղներէ նեղուեցաւ կեսարու մահուընէն քանի մը ժամ՝ յառաջ :

ի՞նչ է ուրեմն այդ գաղտնի ու ներքին ձայնը, այդ սրտին խորհրդաւոր ու վշտացուցիչ աղաղակը՝ որ կարծես թէ մեր փառնգներուն իմաց կու տայ մեզի : Արդեօք երկնային աղղեցութիւն մըն է : Արդեօք մեր ապագային վրայ հակող աներեւոյթ ողիի մը ներկայութիւնն է : Նախնիք կանխազգացումը կերպով մը տեսակ մը կրօնական բան ըրած էին . եթէ Աքիլլէսի նախանձորդը՝ գորովադութ և քաջասիրտն չեկտոր, Անդրոմաքէի զրկէն բռնի կը կորդէ ինքզինքը՝ որ իր նախանձորդին դէմ կոռուելու երթայ, չոմերոս զինքը յանկարծական և անձանօթ զարհուրանքէ մը խոռոված կը ներկայացնէ . իր մահուան կանխազգած աղղումը զինքը կը պաշարէ, կ'ընկճէ, և իր սիրուը ահ ու զողով կը լեցնէ : Տուռնու՝ երբ Ենէասայ սրոյն տակը ինսալու վրայ է, իր արիութիւնը կը կորսնցունէ, ու ալ ինքզինքը այն դուող, այն աներկիւղ և արի դիւցազն չցուցներ . ճակատազրին գիրքը իր աչքին առջին բաց կը տեսնէ՝ որուն մէջ իր մահուան դատապարտութիւնը կը կարդայ :

կենաց դժուարին պարագաներու մէջ չկայ մէկ մը՝ որ զգացած չըլլայ այն սրտին տագնապները, այն սրտին անձկութիւնը, այն յանկարծազէպ և անակնկալ տպաւորութիւնները, որ կարծես թէ ապագան մեզի կը յայտնեն . այս՝ սաստիկնախապաշարման մը հետեւանքն է : Սպառնացող վտանդի մը մէջ կը գտնուինք. մեր երեւակայութիւնը կը տաքնայ . և որովհետեւ այսպիսի պարագայի մը մէջ երկու փոփոխ հետեւանք կայ, կամ բարին և կամ չարը, շատ դժուարին չէ կամ մէկը և կամ մէկալը նախազուշակել : կրնայ ուրեմն զուրցուիլ որ կանխազգացումը հաւանական դատաստան մըն է այն վիճակին վրայ՝ որուն մէջ կը գտնուինք : Մենք

երջանկութիւնը կ'երազենք՝ երբ բաղդր մեզի յաջող կը նայի, վշտերն ու ցաւը կ'երազենք՝ երբ դառնութեան վիճակը մեր վրայ կը ծանրանայ :

կ'ըլլայ սակայն երբեմն որ միտքը կարծես թէ բռնութեան մը տակ կ'ընկճի, և առանց որոշեալ պատճառի մը, առանց ուրիշ առթի՛ եթէ ոչ օտար և անյազթելի ուժէ մը ձգեալ, ինքզինքը տխուր կրից կամ ուրախութեան կու տայ, վաղահաս հածոյք կամ չարիք երեւակայելով : Եթէ այս չարիք կամ հաճութիւնք տեղիք ունենան, այն ատեն կանխազգացումը մեր աչքին առջին մարդարէական ու գերբնական կերպարանք մը կ'առնու : Այս ներկային և պագային մէջի խորհրդաւոր շաղկապը, այն գաղտնի և տարտամ աղղարարութիւնը որ կարծես թէ զմեղ բարի կամ չար բաղդին յանկարծական փոփոխութեանցը կը պատրաստէ, իսկզբան նորահրաշ ու խորհրդաւոր բան մը ունի : Սակայն այս արդիւնքները մօտանց քըննելով, գիւրին է համոզուիլ՝ որ գրեթէ միշտ մարմնոյն բնական տրամադրութեան մը հետեւանք են : Դու գիշեր մը բարեկամներուդ հետ անցուցիր . թերեւ ժուժկալութեան չափը անցուցած ըլլաս . քունդ անհանգիստ ու նեղացուցիլ եղաւ . ստամոքսդ՝ դժուարին մարտզութեան մը աշխատանքէ հոգնած, ըղեղիդ՝ մութ ու մրճոտեալ գոլորշիներ հաղորդեց : Երկրորդ օրը տիսրութեան տրամադրութեամբ մը կ'ելլես . քեզի կ'երեսայ որ օրը գեռ չանցած զըժքաղդութիւն մը պիտոր բերէ, և անակնկալ յարմարութեան մը պատճառաւ, անկախ ամենեին քու կրածէդ, դժբաղդութիւն մը հանդիպի քեզի : Ահա՝ որ կանխազգացմանց զօրութեանը վրայ կը համոզուիս . ահա՝ որ կը հաստատուիս մտածութեանդ վրայ՝ թէ ներքին ձայն մը քու վիճակիդ վրայ քեզ իրազեկ ըրած էր :

Ենթազրէ ընդհակառակն որ գիշերը փոխանակ կերուխումով անցնելու, սակաւապէտ ու պարզ կերակրով մը զոհացած ըլլաս . հաւանական է որ

աղատ և անտագնապ մտօք արթննաս պիտոր . քու պաշտպան ոգիդ այն ատեն իր պարագը աղէկ կատարած չէր ըլլար . կանխազգաց աղղեցութիւններ չէիր ունենար , և ատարգեք չէր ըլլար որ վրադ հասած դժբաղգութիւնը դարձեալ տեղի ունենար :

Դիտէ որ կանխազգացումը երազոց կարգը կ'անցնի . միայն անոնք կը յիշուին՝ որ իրապէս կը հանդիպին , բոլոր միւսները կը մնոցուին . թէ որ կանխազգացմանք իրական բան մը ունենային , ամենը առհասարակ պէտք էին կատարուիլ . վասն զի եթէ բնութիւնը ուղենար մեզի գաղտնի աղղարարութիւններ տալ , ինչու համար հետերնիս այլաբանական լեզով մը պիտոր խօսէր : Իր յատկութիւնը՝ ուղղութիւնն ու համարձակութիւնն է . եթէ մեզի մէկ մը միայն ծուռ կանխազգացում մը նշանակէ , բոլոր մնացորդն՝ կասկածելի , վերացեալ ու ցնորական կ'ըլլան :

Ա.ՄԵՐԻԿԱ. ԳԱՂԹՈՂ ԶԻՆԱՑԻՔ

Շատ քիչ ծանօթութիւն ունինք թէ ինչպէս կ'ապրին Ամերիկա , և զլսաւորապէս բալիփոռնիա՝ ուր բազմութեամբ կը զտնուին , այն Զինացիք որ այն երկիրը կը դիմեն , որ երբեմն , ինչպէս աւետեաց երկիր մը՝ բոլոր աշխարհքիս ագահութեան առարկայ մըն էր :

Բալիփոռնիայի Զինացիք զրեթէ բոլորը տղէտ ու աղքատ մարդիկ են : Իրենց թիւը 50,000ի չափ կը հասնի , և ութը կամ ինը տարիէ ՚ի վեր այն կողմերը գնացած են . զրեթէ ամենը հանքերու աշխատաւորք են , ու ոսկոյն ծարաւէն Ամերիկա գնացած : Ի վերայ այսր ամենայնի կան նաև այլք որ ճանչնալով թէ ինչպէս կարելի է նաև ուրիշ արուեստներով ալ ոսկի շահել , և մանաւանդ կոխուած ու պատրաստ առաւելութեամբ , ինքզինքնին արուեստից ու վաճառականութեան տուած են , կամ

թէ ձկնորսք , խոհակերք , մանչք և ամեն տեսակ ծառայք եղած են :

Բալիփոռնիա գաղթող Զինացիք , բաց ՚ի քանի մը բացառութիւններէ , վեց հատ մեծ ընկերութեանց կը վերաբերին՝ որ գաղթականութիւնները գիւրնցնելու համար ձևացած են : Ասոնք գաղթականաց դէպ Ամերիկա անցքին ժամանակը՝ անոնց պաշտպանութիւն կ'ընեն , և երբ անծանօթ երկիր մը ցամաք կ'ելլեն՝ որ այնչափ հիւրասէր չէ , տեսակ մը կարաւանատան մը մէջ զանոնք կ'օթեվանեն , կը կերակրին , կը գարմանեն՝ երբ հիւանդ են , և վերջապէս ամենայն կերպով իրենց օգնական կ'ըլլան :

Անոր համար Ս . Փրանկիսկոսի փողցներու մէջ ամեննեին Զինացի մուրացկաններ չեն տեսնուիր , և ոչ ալ հիւանդանոցներու դուռը այն աղգէն մարդիկ կը ներկայանան . և աղէկ է որ ասանկըլլայ , վասն զի բալիփոռնիացիք՝ նախանձելով այն խոնարհ՝ բայց և անխոնջ գործաւորաց վրայ , որոնք իրենց չնչին պահանջներով արուեստը կ'աւրեն՝ այնչափ պատրաստականութիւն չունին անոնց օգնութեան հասնելու :

Զինացիք ինքնաշարժ և առանձին բալիփոռնիա չեն գար : Հարուստ մարդիկներու պարտական կ'ըլլան , որոնք անցքին ծախքը իրենց կը հոգան և առջի կարեսոր ծախքերը կը մատակարարեն , ու յետոյ անոնց ամսականէն՝ շատ մը տարի չորսէն մինչեւ ութ տոլլար՝ կը գրաւեն : Այս կերպ պարտապան մնացող Զինացին հաւատարմութեամբ կը հատուցանէ պարտքը :

Ընդհանրապէս Զինացիք շատ աշխատասէր ու հանդարտաբարոյ են . անոնք որ վաճառականութեան ետևէ են՝ արդար մարդոց համբաւն ունին , այս բանըս պէտքին ժամանակը՝ իրենց հայրենակիցներէն դրամոյ օգնութիւն ունենալը կը դիւրընցնէ :

Զինացին աշխատութեան ու համբերութեան ուժովը կ'ուղէ հարատնալ . անոր համար անյագ չցուցուներ ինքզինքը , ինչպէս բալիփոռնիա գաղթող ու